

ԶԱՆՈԶՈՒ ՏԵՍՈԿ ՀԱՅԵՐ

Ամէէն գիտակից Հայու նման՝ ես եւս իմ տկար ուզեղովս կը ջանամ վերլուծել Հայոց ազգին առեղծուածը, կը լորդեմ ճանաչել իսկական Հայը, կարդալ անոր ճակատին ակօսուած խորչոմները, ունկը լողորել անոր հողիին մէջ ծուարած վշտակոծ հառաջանքը, եւ սակայն կը գժուարանամ եղբակացութեան մը յանդելու, որովհետեւ չկան անոր տարեկիցները, անոր ժամանակակիցները. զրեթէ ամէնքնալ անցեր ու գացեր են:

Հիթիթները. անոնք անհետացեր են մեզի կտակելով իրեւ ժառանգութիւն իրենց առնական քիթը. ահեղ Ասորեստանը իր հզօր աշխարհականներով ոչնչացեր է, մեզի ձգելով իր ամրարտաւան բեւեռազրոց արձանագրութիւնները. աշխարհակալ Հռոմէացիները խեղողուեր են Հիւսիսային ծովու եւ Միջներկրականի ալիքներուն ներքեւ, մինչ տակաւեին երէկ անոնց թողած ահազանգը կը հնչէլ Տարօնի ժողովրդի ձայնին մէջ. «Հոռմայ հեծելով մըր վրէն էկան»: Մեր արքայազուն Պարթեւները վաղուց են թաղուեր թուրանական յորձանքներու տակ, մեզի որպէս ժառանգութիւն կտակելով իրենց հոյակապ անունները՝ Միջնդաստ ու Տրգատ, Վաչէ ու Վաչական, Արշակ ու Վազարշակ: Նենդամիտ Բիւզանցինը իր պալատական էնքրիթներու փլատակներուն տակն է մնացեր. միայն Պարսիկն է որ իր զոյութիւնը կը պահէ չնորդիւ իր խորամանկ իմաստութեան, որովհետեւ զիտցաւ ճիշդ ատենին Զարաթուստարայի ճակատը ծածկել փէլզամպերի փաթթոցով. բայց Հայու կայ ու կը մնայ տակաւին Մասիսներէն բաժնուած, բայց միշտ Արարատին շուքին մէջ պառկած, ոսքերը կծկած կը քնանայ ու մերթ նաեւ կենդանութեան նշաններ ցոյց կու տայ, կարծես նոր է խմեր Եռյեան զինին եւ զլուխը Տապանակի փամծ տախտակներուն տակ կը հանգչի. կը հանգչի ու կը խոկայ: Ո՞ւր է զաղտնիքը այս առեղծուածին, գժուար է բացատրել:

Հայը Հայկ-Բելի եւ Արա-Շամիրամի զեղեցիկ զրոյցները ոսկեցն մանեակով կախեր է Խորենացիի զամբանաքարէն, իր մանկութեան շրջանը կը խորհի, կը վերլիչէ իր հինաւուրց դրացիները՝ Խուրբի-Միթանիները, որոնք զինք Խայաստա-Ազգի կը ճանչնալին (գեռ երէկ Վասպուրականի եւ Տարօնի զիւզացիք այսպէս կը խօսէին. Տղա լայ դու խայ՝ էս: Մա, ընծի խաց տուր: Լայ Խայաստանը յե՞ր

կ'ապատուի)։ Հայը դեռ կը յիշէ իր պատանի օրերը, երբ փախգական Արմենները իրեն այցելեցին, իր հացը կերան, իր ջուրը խմեցին, սիրեցին զիրար և ձուլուեցան իրարու հետ կազմելով մէկ ազգ՝ Հայաստան-Ալբանիա անունով։ Ան կը մտարերէ իր աւելի երիտասարդ շրջանը, երբ Խալդ-Ռւբարտացիք իրենց անկման շրջանին իր ոյժին եւ կորովին ասպաւինեցան, խառնուեցան իրեն հետ, եւ կիւրոս Մեծի կնքահայրութեամբ միասնականութեան սրբազն դաշնքով իրարու հետ ձուլուեցան, աղջիկ տուին աղջիկ տուին իրարմէ եւ կազմեցին մէկ ընտանիք, մէկ ազգ ու մէկ ժողովուրդ, երեք խաւերէ բաղկացած, որ սիրոյ, աշխատանքի եւ կենակցութեան սրբազն շաղախով իրարու զօդուեցան ամբակուռ։ Հայը չեղաւ աշխարհակալ, բայց միշտ շնարար մնաց։

Հայը երբ հեթանոս էր հաւատաց միայն մէկ Արամազդի, որ ստեղծիչն էր երկնի եւ երկրի. պաշտեց միայն մէկ Անահիտ, որ էր «Մայը ամենայն առաջնութեանց եւ զգաստութեան»։ ակութին նահապետական վարքն ու սրբութիւնը բարձրացնելու համար ստեղծեց պաշտամունքը Նանէ դիցուհիին ի յարգանս մայրութեան շրջանը բուրբած տարիքաւոր կանանց։ Դեռ երէկ, Մեծ Եղեռնի վաղորդայինն, համայն Տարօն Տուրուերանի մէջ հասարակ խօսակցութիւն էր «Իսա իմ հէրն է, իստա իմ մէրն է, իստա իմ նանէն է»։ Եւ Նանէ անունը դարձաւ տիտղոս կանացի ծերութեան, խոհականութեան և իմաստութեան, ինչպէս Նանէ Դեղօւուն, Նանէ Շուշան, Նանէ Մարիամ, եւն։

Ցիշողութիւնը մարդկային մտքի անփիր զիրքն է, ինչքան ժամանակը առաջանայ, ինչքան մարմնաւոր աչքերու տեսողութիւնը աղօտի, այնքան աւելի պայծառ եւ դիւրընթեռնի կը դառնան այդ զիրքի էջերու. եւ ան յիշեց մի խաղաղ խոր գիշեր, Հայոց աշխարհի անամպ եւ մութ երկնակամարին վրայ բիւրաւոր աստղունք արծաթացող կը պալլային, գիւթուած այդ հրաշագեղ տեսարանէն անոր միտքն ու հոդին ծծեցին այդ արծաթեայ ցողերը եւ ան յլացաւ այդ լոյսի վէտմէկտումներէն Աստղի դիցուհին, Սիմ սարի վրայ, Ծիրընկատարի ստորոտէն մի քիչ վեր, ան կանդնեց մի տաճարաբերդ, անուանեց զայն Աստղընբերդ, եւ հոն բաղմեցուց գեղեցկութեան եւ մառթեան մարմնացումն եղող այդ զիցուհին, ճիշտ գէմ յանդիման միեւնոյն լերան արեւմտեան ուսին, որ կը կոչուէր Վահագնեան լեռ ի պատիւ առնական գեղեցկութեան խորհրդանիչն եղող վահագնին, որուն նշանածը զարձաւ այդ գեղանի զիցուհին։ Բայց մեր Աստղիկը երեք նման չէր Աստղական լկտի Աստարութիւն, ոչ ալ Հեղենական ցոփակեաց Ալիբողիսէին։ Նա գեղանի էր եւ համեստ եւ ամօթիսած, այնքան ամօթիսած, որ երբ առաւոտները լողանք կ'առնէր Արածանիք շուրջի մէջ, ինչպէց երկինքէն որ չզարչով մը պատէ Արածանիք շուրջ գույն պատիւ առնական գեղեցկութեան խորհրդանիչն եղող վահագնին, որպէս պատէ հովիւներու եւ երկրագործներու ակնարկէն ինքը աղատը,

մնայ, եւ այս է պատճառը որ առողջութեալ Մշոյ դաշտին արեւմտեան կողմը, իննակնեան լեռներէն սկսեալ մինչեւ Արածանին միջապատ կը մնայ արշալոյսէն մինչեւ բանձրաքըրտ դայ՝, եւ այնքան վաւերական է սա, որ անցեր է Տարօնի կտրիճներու պարերգին մէջ.

«Մշոյ դաշտը մշուշ
Իր հողն ու ջուր անուշ է
Աստղնիքի բանձրիկ սիւներ
Տաճիկ քանդեց զմեր սուրբ տներ» :

Ո՞ր մէկն է այդ տաճիկը, Պարսիկն է թէ Թուրքը, Թաթարն է թէ Քիւրտը. դժուար է որոշել, թէ չորս եղբարքն են կայենեան լըռուած մահուան ցասկոտ սայլին:

Ու երբ նա քրիստոնէացաւ, թօթափից հեթանոսութեան աւելորդապաշտ արդուղարդը եւ հագաւ նազովրեցույն քղամիթը եւ հաւատքի ու մտքի փարոսները վառեց Վաղարշապատէն մինչեւ Տարօնն ու Վասպուրական, կերտեց կէմիածին ու Աղթամարը, Մշոյ Սուլթան Սուրբ Կարապէտն ու Տաթեւը, Վարագն ու Սուրբ Ղաղարը (Թարգմանչաց վանք), որուն ծաղկեալ ու լուսազարդ հոմանիշը, որպէս մի փարոս իր ճաճանչները կ'ուղարկէ Վենետիկի ծովածոցէն մինչեւ նորակերտ փոքրիկ Հայաստանը եւ Սփիւրքը Հայութեան:

Պատանի օրերուս Թարգմանչաց վանքէն վերագարձի պահուս, քանի քանի անգամներ, ճիշդ վանքին ստորոտը հանգչած ատենս կոթներ եմ Դաւիթ Անյաղթի գամբանի Խաչքարին ու երազեր եմ մեր անցեալի սրբութիւնները, ապա վայրէջքս շարունակելով մի քիչ դէպի արեւմուտք Ասպնիքը աւերակները կը հասնէի, կը նստէի անոր հաղարամնեալ կրանիթէ հսկայ սիւներուն ներքեւ, որոնք տակաւին կանգուն էին մինչեւ 1915, ու երբ Սիմարի ծիրանակատար գաղաթէն զով հով հովը կը փշէր՝ այդ կրանիթեայ սիւները ճոճուալով կ'օրօրուէին մեր գարաւոր վիշտի ողբը մրմնջելով:

Ու այժմ մինչ ես սոյն մտորումներով կը տարուելուուիմ յանկարծահոս կրքոս անօթի մի կարօտը զիս կը քաշէ ու դէպի Մուշ կը տանի, ուր՝ միտքովս կը տեսնեմ մայրս, մեր շինական տունը, եւ մեր վառման թռնիքը. բարձր առաւատ է եւ մուշը ոլոր մոլոր երդիքն գուրս բարձրանալով կը ծաւալի ու կը լուծուի երկինքի կապոյտին մէջ, եւ բոցեոէն գեղին լեզուներ կը լափեն եւ կարմիր կը խար թունտրան կողերը, ապա բոցը կը հեռանդի, կը մարի ու չէկ կրակը կը հեծկլտայ փոշի մէջ. ճիշդ այդ բոպէին մայրս թաճրիքէն վար կ'առնէ ու փատառն եւ թունտրան շուրջ շարուած խմորի կը լոր գունդերը մէկիկ մէկիկ իր ափերուն մէջ կ'առնէ, կը ծեծէ, կը

տափլացնէ եւ ասպա իր մերկ թեւերուն վրայ զանոնք զարնելով եւ թռցնելով՝ կը պարզէ ուաֆաստային վրայ եւ «Յիսոս ու Քրիստոս» ըստուգի մէկիկ մէկիկ թունարան կողերուն կը զարնէ. մէկ երկու վայրեան յետոյ անոնք արդէն կարմրախաւիծ գոնիկ հացի են փոխուեր, գեղատեսիկ եւ բարձրահասակ՝ կը թուի որ կրակէն դուրս ցատկած հրանոյչներ են, որոնք թոնրան կողերուն շուրջ պար են բռներ, որոնցմէ մի քանին սիրատուչոր նորէն կը կլորնան եւ կրակին մէջ կ'իշնան այլուելու, երեսնին կ'այրի դործելի կը դառնայ եւ սակայն ներսը կ'եփի եւ ամենահամով հացը կը դառնայ. հետեւեալ օրը ամէնքնիս ալ այդ համեղ դունդը կը փնտունք, որ մեր քիմքին համար ամենազնիւ եւ պատուական կողինձն է. այդպէս չէ^o միթէ նաև մարդարիտը, որ բուստին մէջ կը կազմուի, այդպէս չէ^o միթէ աղամանգը, որ կ'այրի կ'ածխանայ ու կը քարանայ բնութեան ծոցին մէջ. եւ անմիջապէս միտքիս մէջ փայլակի նման կը ծնի մի գաղափար ու ինձի կը թուի որ արդէն լուծուած է Հայոց ազգի առեղծուածը, ինձի կը թուի որ այդպէս ալ է Հայոց որ դարերու խորքին մէջ պայքարեր է, չարչարուեր է, տանջուեր է, այրեր է, բիւրեղացեր է եւ տոկացեր է եւ կ'ապրի գեռ: Թերեւս այս միտքը ձեզի համար վարկած թուի եւ տարօրինակ եղրակացութիւն, բայց թոյլ տուէք որ ես ձեզի կենդանի օրինակներ բերեմ, թերեւս ձեր թերահաւատութիւնը ճշշմարիս հաւատքի փոխուի:

ԴՐՈՒԱԳ Ա.

1904ի ձմրան խստաշունչ եւ սառնամած գիշեր մըն էր, Տարօնի դաշտը ձիւնապատ էր, երկինքը պայծառ եւ գետինը պարզկայ. ձիւնը եղուրձ էր կապեր, որով մարդ ու բալիկի վրայէն դիւրաւ կ'ընթանային առանց ձիւնի մէջ խթուելու. Մշոյ երկնասլաց լենինը, Ծիրնկատարն եւ Ծըծմակաթիկը, Նեմրութն ու Գրգուոը լուսնակի եւ աստղերու հետ կարծես կոչունքի սեղանին էին նստեր. մենք ընտանեօք անկողին էինք եւ կէս քուն կէս արթուն կը ժղչինք (մտերմիկ խօսակցիլ), երբ զուրսէն կամացուկ մեր գուռը թակեցին: Նախ Գիմիչ, մէր շունը, զըռմըռալով բաղոքեց, ապա հաջել սկսաւ. մայրս անմիջապէս «Յիսոս ու Քրիստոս, էնէցէք, խեր էղնի, էս ժամուն ո՞վ կ'եղնի» մրմնջելով ձէթի ճրագը վառեց եւ դէսի դուռը գնաց բանալու. շմփակը վերցուցած պահուն բնտանի ձայն մը դուրսէն փսփսաց. «Խաթուն Դեղճուն, նախ շան ձէնը կարէ ապա դուր բաց»: Քոյքս որ ոռքի էր արդէն Գիմիշը գրկեց եւ երկու ծնօտները իրարու սեղմէլով լրեցուց: Դուռը բացուեցաւ եւ եօթը գօտեկապ տղայ մարդեր ներս մտան: Մենք անմիջապէս անոնց սառած չարուինները հանելու զբաղուեցանք. ոռքերնին մինչեւ ծունկը սառած կապար կը-

տրեր էին, անոնց պեխուու մօրուքէն պալլուլուկը արծաթէ թելի պէս կը փայլէր ու կը հալէր. սառը անոնց թարթիչներուն վրայ ջրային շուշաններ չիներ էր, որոնք թիթեռնիկի ճերմակ թեւերու նման կը թափահարէին:

Հնդամէնը հազիւ 2-3 ժամ մեր տունը կեցան անոնք եւ փոխադրուեցան գիւղին մէջ աւելի պատահով եւ անկասկածելի տուներ: Հետեւեալ առաւօտ մեր խօսակցութեան ամրող նիւթը անոնք էին. իմ հարցումներուու մայրս հետեւեալ պատասխանը տոււաւ. «Ին բարձրահասակ չէկ տղամարդ, կապոյտ աչքերով, Բայրուրդցի Արշակն է, Էնտոր Սեպուհ անուն կու տան. Էն մէկ էլ յաղթանգամ մարդը որու աչքերը ձրմէթէ բռնուած են (արցունքացաւ) Սըվազցի Մուրատն է. միւս մարդը որ Մուրատի պէս Լազի շորէր հազած էր ու քիչ կը խօսէր Զալզոռոմցի (Երզորոմցի) է, ամէն մարդ զայն Քեռի կը կանչէ. Էն սըլվըլան աչքերով պղտիկ տղէն՝ Գոմսայ Խսրօն է, Կորիւն անուն կու տան իրեն. միւս սուրբմա ապաներով տղաներ մեր կը տրիծ Սասունցի զինուորներն էին. լաօ, էտոնք բոլոր զուրանց տուն ու տեղ թողած էկեր են մեկ պաշտպանելու եւ մեզ համար կոռուելու. Աստուած զուրանց կեանք ապար էնէ»: Բայց այն մարդը՝ որուն չարուիներն ես էի հանած եւ որու անունը Սեպուհ էր, միշտ մաքիս մէջ մնաց իր կապոյտ աչքերով, իր սլացցիկ հասակով եւ իր դեղձան չէկ մազերով:

ԴՐՈՒԽԱԳ. Բ.

Ժամանակն՝ Հայոց տառապանքի բեռն իր քամակին ծանրաքայլ առաջացաւ արեան, աւերի եւ աքսորանքի ընդմիջով եւ մնացորդացի կարեւոր մէկ բեկորը հըրչէց, նետեց Ալանանեանի ափերուն: Օր մը Արշաւերն ինծի բաւարար կ'ապրի. քու մասիտ խօսեցայ, ըսաւ որ կը փափաքի քեզ տեսնել: Ու մեր հանդիպումը եղաւ չուտափոյթ եւ յուրամալից. երեսուն երեք երկար տարիներ անցեր էին. զայն տեսեր էի մանկութեան օրերուս, գիշերուան մէջ, միայն 2-3 ժամ ձէթի ճրագի ազօտ լոյսին տակ, բայց անմիջապէս ճանչցայ, նոյն առեւծածեւ գլուխը, նոյն գեղապանծ ճակատը, կապոյտ աչքերը մի քիչ փոխուած, թարթիչներ, որոնք երեսուն երեք տարիներ առաջ Մշոյ ձիւնէն ճերմակ թիթեռնիկի թեւերուն կը նմանէին, հիմա աւելի ճերմակ՝ ժամանակի փոշն էր իջեր ու նատեր անոր թարթիչներուն, յօնքերուն ու պեխերուն վրայ: Մենք գարձանք այլեւս երկար տարիներով անբաժան մտերիմներ. անոր դէմքէն անկեղծութիւն եւ վեհութիւն կը ցոլանար. շատ կը սիրէր որ իրեն կարդամ ու խօսիմ Հայոց պատմութենէն, եւ միշտ հարց կու տար. «Տղա լաօ, ասա՛ ինձ, ինչո՞ւ էտ մեր հին նա-

Խարաբները զիրարու միս կերեցին միշտ»։ Ես իբրեւ պատասխան դառն քմծիծաղ մը կը ցուցադրէի իբրեն։

Օր մը, մեր յաճախակի պատոյաներու պահում, իրմէ խնդրեցի որ իր ապրած կեանքէն ինծի յիշատակելի գրուադ մը պատմէ։ նախ ժպտեցաւ, եւ ասպ դէմքը լրջութեամք համակուեցաւ ու ինծի հետեւեալը պատմեց։

«Օրերով ծանր կոփւներ էին մզւում Բարձր Հայքի լեռներուն վրայ եւ դաշտերուն մէջ երզնկայէն մինչեւ Դերջան, Մամախաթունէն սկսեալ մինչեւ Կարնոյ մօտերը։ Մեր գրութիւնը խիստ մոայլ էր, դուսպարն ահեղ էր եւ օրհասական. այդ կը զուգազիպէր այն օրերուն երբ Լենին հրաման արձակեց որ ամէն ոուս զինուոր ճակատը լքէ եւ անմիջապէս իր տունը գառնայ. եւ մենք մնացինք միս-մինակ, բացի փոքրաթիւ անձնուէր ոուս սպաներէ եւ անվեհէր կողակներէ՝ որոնք մեզ չթողդքեցին։ Նահանջն համատարած էր եւ խառնաշիոթութիւնը բարելական. ուզմամթերք ունէինք՝ կոռուզ չկար, ղեղորայք ունէինք՝ բժիշկ չկար, վիրաւորներ ունէինք՝ վիրարոյժ չկար. իմ հրամանիս տակ կոռուզ զումարտակներուս համար միայն մէկ բժիշկ կար, մի անձնուէր հարազատ հայորդի Սեբաստացի տոքթոր Արշակ Պօղոսւեան, որ կը գործէր զիշեր ու ցերեկ անքուն անդադրում։ Եւ ահա մի օր տրտունջներ սկսան բարձրանալ իր դէմ, թէ կը բացակայի միշտ, վիրաւորները եւ հիւանդները անխնամ կը մնան, մինչ ինքը չկայ, եւ յանկարծ առտուն նորէն կու զայ դէմքը տժոյն, աչքերը քնաթաթախ եւ քնծախ, կարծես թէ խնջոյքի է նստեր ամբողջ զիշերը։ Նախ քան պատիժ տնօրինել եւ կամ այլանել զինքը՝ որոշուեցաւ լրտեսել թէ ո՞ւր եւ ի՞նչպէս կ'անցընէ զիշերները այդ «կասալիք բժիշկը», եւ ո՞վ զարմանալի, վաղ առաւօտին կոռուզներու զիրքերը խուզարկած պահուն ճշգուեցաւ որ մեր տոքթորը իրիկուան դէմ, երբ վիրաւոր չունի ինսամելու, կը ձգէ բուժարանը եւ հրացանը զրկած կու զայ զաղացողի զիրքերը կը մտնէ եւ մինչեւ առտու թուրքերու դէմ կը կոռուի. քանիցս ազդարարեցի. տղայ լաօ բժիշկի պէտք ունինք, կը ինդրեմ տեղդ կեցիր. բայց օգուտ չեղաւ, ցերեկները վէրքեր կապեց, հիւանդ զարմանեց եւ գիշերները թշնամիին դէմ կոռուեցաւ մինչեւ կարին եւ մինչեւ սահմանադութիւն։ Արդեօք ինչ եղաւ այդ քաջարի, աղնիւ Հայը չեմ գիտեր»։

Եթէ անլենականին հետ հազորդակցիւ կարելի ըլլար՝ այժմ պիտի ըսէլի. Սիրելի Սեպուհ, հանդիստ եղիր, այդ աղնիւ մարդը՝ Տք. Արշակ Պօղոսւեանին², զեռ վերջներս կ'ապրէր Փարփակի մօտերը եւ իր պաշտօնին նուիրուած՝ մարդկութեան եւ Հայութեան կը ծառայէր իր առաջացած տարիքին։

2. Մի տարի տուած մահացաւ Թբանսայի մէջ։

ԴՐՈՒՅԱԳ. Գ.

Քառասնական թուականներուն մէջն ենք. ես ապրում եմ Նիւ Եորքի Վաշինկթըն Հայթս քաղաքամասում. բախտաւոր եմ որ ինձի դրացի է Հայաստանի ասպահայլ վազանցուկ հանրապետութեան վեր- ջին վարչապետը. յաճախ կ'այցելեմ այդ արժանընտիր մարդուն: Ցերեկները իր պաշտօնատեղին կը գնայ հեռազերներ, խնդրազերներ կ'ուղարկէ հոս հոն, Վաշինկթըն, Լոնտոն, Մուկուա. չէ՞ որ «Հայ- րենական» պատերազմը նոր է վերջացեր, եւ յոյս ունի որ «Արեւներու Արեւը» մեղ եւս պիտի տաքցնէ իր ճառապայթներով, եւ ինչո՞ւ չէ, միթէ Լենինը չխոստացա՞ւ Հայկական Դատը լուծել Հայ ժողովուր- դին արդարութիւն ընելով: Իրիկունները սենեակը կու գայ իր ըն- թրիքը կը պատրաստէ, ապուր, թէյ ու պանիր, ապա կ'անցնի ծրար- ները փաթթելու գործին. այնքան վարժուեր է այդ գործին մէջ՝ որ ըստ ամերիկեան բացատրութեան «ըսքիլտ վորքըր» է դարձեր:

Մէկը Ռումանիայէն կը զրէ որ երկու տարի է սուրճ չէ խմած, ուրիշ մը Շառուտկարտէն կը զրէ որ զաւակը ծանը հիւանդ է եւ բը- ժիշկը կ'ըսէ որ միայն դեղ մը կայ որ կրնայ օգնել, այդ ալ Ամերի- կայէն կարելի է ճարել. եւ այդ ամէնուն պէտք է հասնի Հայաստանի նախկին վարչապետը՝ Սիմոն Վլացեանը, որ «Տերիթորիա» չունի, բայց գիմողներ շատ ունի:

Երեկոյ մը իրեն տարօրինակ հիւր մը եկած էր: Արշաւիրն էր որ նորէն նորեկը ինծի ներկայացուց. «Ո՞նդեմ ծանօթացիր մէր պատ- ուական բարեկամին, Եւրոպայէն նոր ժամանեց, Հայաստանցի վաշ- խառու վաճառական Պր. Սուրեկնը»: Նորեկը ուժդին ձեռքի սեղմում մը տուաւ ինծի, նայեցայ իրեն, հաստարազուկ, կորովամէջք, մի- ջահասակ մարդ մըն էր, խորաթափանց աշքերով, որու երկու բի- բերը կարծես թէ երկու ակեր էին, որոնցմէ ռէօնդկենեան ճառա- գայթներ մարդուս էութեան խորքը կը թափանցէին: Մի քանի օր յե- տոյ փոքր անհանգստութեան մը պատճառաւ Փիզիքական քննութիւն մը տուի իրեն, նշմարեցի որ կողերուն եւ սրունքներուն վրայ հին սպիացած վէրքեր կային, որոնց վրայ մորթը ծալքեր էր շինած. յի- շեցի մեր պատմական հերոսին՝ արի արանց Մանուէլ Մամիկոնեա- նին, որուն մարմինը սառտուած էր պատերազմական վէրքերով, ա- պա խղճի խայթ զգացի բաղդատութեանս համար, եւ «Մեղայ Տէր» ըսելով այդ քաղաքաբարը միտքէս վանեցի, ու ախտածանանաչութեան դի- մեցի եղարակացնելով որ մեր վաշխառու վաճառականը անպատճառ պատանեկութեան շրջանին ոսկրածուծի փտախտ ունեցած է, որուն հետքերը անջնջելի են:

Շարաթ մը յետոյ ինծի յայտնուեցաւ որ վաշխառու վաճառա- կանը ուրիշ մէկը չէր ոչ մէր անզուգական հերոսներէն Դրաս-

տամատ կանայեանը, զօրավար Դրօն, ա'լ աւելի մերձեցայ երբ աւելի լաւ ճանչցայ զինքը:

Մի օր պառյտէն յետոյ խնդրեցի իրմէ որ ինծի փոքրիկ գրուագ մը պատմէ իր կեանքէն զրոց արժանի:

«Ճէ նստիր, հաքիմ, կեանքը փուժ բան է, բայց պատահարներ կան որ ինչքան փոքր ու անչշան լինին՝ ժամանակի ընթացքին հետ կը մեծնան եւ յիշողութեանդ մէջ տեղ կը գրաւեն: Մարդարայի կամուրջի զլսին թուրքերու հետ աշուելի կոռուի ենք բոնուած, անոնք կ'ուղեն կամուրջը գրաւել ու Այրարատեան դաշտին մէջ թափուիլ կոտորածի եւ հրդեհի համար, եւ ամէն կոռուզ հայ գիտակից է այդ մասին եւ զրա համար ո'չ զերի վերցնել կայ եւ ոչ ալ նահանջ. ճիշդ այդ պահուն խառնաշփութիւն նշմարեցի զինուրիներուն մէջ եւ վրայ հասայ. ի՞նչ տեսնեմ, գնդակներու տարափին մէջ մի ծերունի բարձած սայլը կը քչէ արագարար. յարձակեցայ վրան ու թեւից ամուր բռնեցի, անպիտան, քաւթառ ծերուկ, մեք հոս արիւն կը թափենք ու դու սայլով ապրանք փախցնել կ'ուղեն:

«Զէ, վալլահի, աղա չէ, որդիս կուոյ մէջ նահատակուեցաւ. տանիմ թաղեմ, շուտ կը վերադառնամ»: Զաւատացի, սայլին մօտեցայ, ծածկոյթի ճոթը վերցրի, եւ ի՞նչ տեսնեմ, հաղիւ ազուամազը ծնօտին՝ երիտասարդը կարծես կը ննջէ, հրացանը գրկած, կուրծքին երկու լայներախ վէրքեր, որոնց շուրջ արիւնը լերթացած էր: Լեզուս կարկամեց, ալ չկրցայ խօսիլ, եւ ձեռքով նշան տուի որ շարունակէ իր ճամբան:

Հետեւեալ օրը երբ գիրքերը կը ճշգէի, աջակողմեան խրամներուն մէջ տեսայ որ ծերուկը երիտասարդներու հետ խառնուած կրակ կը թափէր թուրքերու զիրքերուն: Երկու օր զինք տեսայ, չորրորդ օր լաւ լուրեր եկան Սարտարապատից, ու մենք էլ զրուի ելանք. թուրքերը ընդհանուր նահանջի զիմեցին: Արարատեան դաշտը փըրկուած էր. անշուշտ նահատակուած էր ծերուկը, որովհետեւ մեր բոլոր փնտոտուքը ի գերեւ զնաց. հայրը իր որդուն գերեզման պարզեւեց, բայց արդեօք Արարատեան դաշտը, կամ երասիը գրկեցի՞ն ծերուկի դիմակը, թէ Հայստանի արեղակը հայեցուց, անէցուց եւ սրբացուց զայն: Տակաւին այսօր, երբ յիշում եմ այդ դէպքը, կուրծքը մորմոքում է, տեսնում եմ ծերունիի զիմագիծը, որ հպարտանք մը կը ճառագայթէ, հպարտանք մը յաղթական ու պսակաձեւ»:

ԳՐՈՒԱԳ Դ.

Տարօն-Տուրուրեանը, Սալնոյ Զորէն սկսեալ մինչեւ Բզնունիք, Ապահունիքէն մինչեւ Հարք եւ Մուշէն մինչեւ Սասուն կոտորած է. եւ համատարած կոտորած Տարօնի դաշտին մէջ:

Օր մը իննակնեան լեռներու ստորոտին եւ Արածանիկ ափունք-ներուն շարուած աստուածաշէն հայ գիւղերն են որ կը կողոպտուին, կը կոտորուին ու կ'այրուին. միւս օրը կուտածաղիկի շրջանի ու Մեղաղետի ափերուն փոռուած գիւղերն են որ կը կոտորուին եւ կը մոխրանան. մի այլ օր Նեմրութի, Գրդուի ստորոտներուն եւ Յերոնաց շամբի շուրջ փոռուած աւաններն են որ կը ջարդուին ու կը բնաջընջուին. ու այսպէս կոտորածը կը հասնի Մշոյ քաղաքի բերանը Առինչ-Առընչոյ վանք, Գառնին, Տերդեւանք եւ Մոկսնի գիւղերը. եւ զարմանալին այն է որ Հրադինի պայմիւնները հաղուադիւտ են, որովհետեւ գիմաղբութիւն չկայ: Բոլոր երիտասարդները բանակ տարուած են եւ ապա իրարու շղթայուած իրենց ինքնափոր գերեզմաններուն մէջ թաղուած են. ուստի Քիւրտի գաշոյնը, Թուրքի սուրբ եւ տուններն ու մարագները բռնկցնող չոր խոտը լոիկ ու հանգարտ իրենց գերը կը կատարեն: Միայն քաղաքին մէջ ուր գիմաղբութիւն կայ, չորս թնդանօթներ երեք օրէ ի վեր կը գոռան. երկուքը զետեղուած են Մուռշեղեան բերդին վերը, երկուքը Բերդի թաղի մօտ Արջգլորի բարձունքներուն, եւ գիշեր ցերեկ կրակ կը տեղան Հայոց թաղերուն, ողջ ողջ թաղելու ծեր ու հիւանդ, կին ու երեխայ:

Բայց մէնք այժմ խօսքը տանք Առինչեցի Տիկին Անժէլ Կիրակոսեանին, որ միակ վերապըռղն է այդ գեհենէն, ու թողունք որ անպարզ ու անպաճոյն պատմէ իր մշեցակ բարբառով որ աւելի ճգրիտ է, արդար է ու հարազատ:

«Վարդեւրի շարաթն էր զմըզի յլոմէնքս ժողվեցին ու լցին քումօքքով՝ Խաթուն Շուշան Տէր Մովսէսեանի տանը մէջ, զյերդիք փակեցին մըր վրէն, դռան յառջեւ չոր խոտի խուրձեր դրին, ու կրակ տուին. մէնք երեք չորս հարիւր հոգի էինք, կին, հարս, աղջիկ ու երախայ: Ճիշդ այդ պահուն էրկու քրդեր զիս ու զքու մօքքով հարս Զարէլը մէր ծամերուց բռնեցին ու զուրս քաշեցին ու զիրակ տուին. զմեզ քաշկոտեցին տանիքներն ի վեր, խոստացան զմեզ աղատեն որ հախ տինը ընդունենք ու ամուսնանանք. մէնք կը ճշայինք ու կը դուզայինք, կ'ուզէինք յետ գառնալ ու էրպիլ:

Բաւական հեռու էինք, մէկ էլ էշկիմ (հայիմ) Զարէլ զինք զոնթկեց (ցնցեց) Քրտուց վրթաւ ու փախաւ, քուրտ իր ետեւէն, Զարէլ հասաւ ուրանց յերդիկ. յերդիկ արդէն լէն լացուած էր եւ ծուխ ու բոցը ալափ ալափ յերկինք կ'ելնէր. կեցաւ հոն զերեսն խաչեց, «եա Սուրբ Մայրամ Աստուածածին» կանչելով ինքզինք յերդիքն ի վարնետեց բոցերու մէջ»: Ու լուց Տիկին Անժէլ Կիրակոսեանը:

3. Իսկ անոր Եղբայրն էր Պետրոս Մանասեան (Հրանտարտ Վենետիկոյ Մուրա- թափայէլեան վարժարանէն), որ նաեւ զոհ զնաց բնանեօք մեծ եղեռնին:

Ես լաւ կը ճանաչէի Զապէլին³, մանկութեան օրերուն նոյն դըպրոցը կ'երթայինք, միասին ափկունք կը խաղայինք. եւ երբ ան տասնեւվեց տարեկան եղաւ՝ ամուսնացաւ մօրաքրոջս տղայ Յակոբ Տէր Մովսէսեանին հետ որ եղայրն էր Վենետիկի Միլիթարեաններէն պատմաբան եւ բանասէր Հայր Սահակ Տէր Մովսէսեանին:

Լսած խօսքերէս զարհուրած եւ սրտաբեկ՝ հարցուցի. «Խսկ գո՞ւն, ի՞նչչուս ազատեցար: Տիկին Անժէլ աչքերը բացաւ ու չուրջը նայելով հետեւեալ պատասխանը տուաւ. «Քուրտը զիս քաշկոտելով հեռու իր զիւղը տարաւ, մոլան զիս իր վրանը քէպին էնեց (պսակեց). ինքը անհաւաս էր բայց կը թողուր որ առտու իրկուն ծունկի դամ աղօթք էնիմ, պայմանաւ որ գուր ու գրկից բան չիմանան, էս շան լակուրը իրմէն է», եւ աչքը դարցուց դէպի համակրելի քան տարեկան երիտասարդի մը որ մօտը նստած էր, եւ ժպտաց. «Զիմ ծծի կաթն է խմեր, յերոր ծնաւ յաղրը ջրով մկրտեցի, կոփւն որ վերջաւ, գրկեցի զինքն ու փախայ, երկու տարեկանին կնքեցին մեռոն քսեցին ճակուն. բըլէ չըմ գինամ, զա՞յ կ'եղիլ թէ Քուրտ»: Եւ աչքերը դոցեց Տիկին Կիրակոսեանը, այդ բոպէին իր նախկին ամուսինը՝ Պետրոս Կիրակոսեանը, որուն հետ ամուսնացած էր Մուշ 18 տարեկանին, 1911ին, ներա մտաւ, մեր խօսակցութիւնը վերջ գտաւ, ու ես դիտեցի որ անոր դոց աչքերէն արցունքը սըրսուռ սըրսուռ վար կը հոսէր այտերն ի վար:

Այժմ Տիկին Անժէլ ազատ է Ամերիկայի Ռոտ Այլընտի իստ Փրովիլիտն քաղաքին մէջ եւ իր կեանքի վերջալոյսը կ'ապրի, ու երբ ան դադրի չնչէլէ Տարօնի այդ անդիր պատմութիւնը, այդ անդին դանձն ալ իրեն հետ հողին տակը պիտի մտնէ:

ԴՐՈՒՅԱԳ Ե.

Կիզիչ է անապատը, հեղձուցիչ է անապատը, եւս առաւել ահարդկու է անապատը, եւ սակայն Տիկին Սոփիա Վարժապետեանը ամիսներէ ի վեր է որ այդ գժունքին մէջն ինկած կը գեղերի, մէկ ճեռքով բռնած փոքրիկ Անահիտին եւ միւսով փոքրագոյն Յակոբին, կը քալէ ու կը քալէ, օր մը դէպի Արեւելք, օր մը դէպի Արեւմուտք, ըստ հեռաւոր հորիզոննէն եկած կարաւաններու զօղանջին եւ կամ հեռուէն հոսող մէծ գետի մը ձայնին. ոտքերնին տաղի տապէն ուռած, շըրթներնին ծարաւէն պատակած չորացեր են, աչքերնին գուրն են ինկեր անսոււղութենէն...

Հորիզոնը սահման չունի, ոչ մէկ մարդկային շունչ կը լսուի, միայն զիշերները սատանանները չնագայլերու որովայնը մտած կ'ոռան կաղկանձիւնով. կանաչ չկայ այլեւս որ ուսեն, բայց բարեբախ-

տարար ուղարկու չորսացած սպլորներ կան ցրուած ասդին անդին, զորս գտնելով կը լափէն:

Եւ ահա ան օրին մէկը հեռուները սեւ կէտեր կը նշմարէ, եւ դէպի անոնց կուղղութի: Հոն գեռ կոտորածը չէր սկսած, հոն հաւաքուեր էին իրենց նման գաղթականներ Սերաստիայէն, Կևսարիայէն եւ Թողաթի կողմէրէն եկած, եւ որովհետեւ ամէն օր հարիւրներով կը մահանային, սիրով ընդունուեցան եւ չուտով տեղաւորուեցան: Զուրը բաւարար էր, եւ բոյսերէն ապուր կը պատրաստէին. շարաթ մը դադար առնելէ յետոյ, Տիկին Սոփիան երախաներուն ձեռքէն ըռնած՝ քալեց ու քալեց, եւ օրին մէկը մէծ քաղաքի մը մուտքին մօտեցաւ. հասած էր Հալէպ քաղաքը. հոն պատահեցաւ Դոմինիկեան երկու կրօնաւորներու, որոնք Պիթլիսէն Սղերդ եւ ապա Հալէպ եկած էին: Անոնք պատմեցին որ կոտորածէն մէկ օր առաջ իր ամուսինը՝ Պօղոս Վարժապետեանը եւ տասներկու տարեկան տղան Յովսէփը որպէս «Խային էրմանի» Պիթլիսի հրապարակին մէջ գլխատեր էին, որովհետեւ իր բարձր հասակով եւ գեղեցիկ արտաքինով ուռւսական հիւպատոսին Գաւագ (թիկնապահ) ընտրուած էր ժամանակին:

Այդ կրօնաւորները զինքն ու երախաները մէկ քանի շարաթ կերակրեցին եւ ապաստանարան տուին. կոտորածի մղամանջը կամաց կամաց ամսի նման իր յիշողութիւնէն փարատեցաւ եւ վերյիշեց յաճախակի սպանութիւնները, բանաբարութիւնները եւ առեւանդումները:

Ապա կրօնաւորները իրեն համար սենեակ մը ճարեցին, ցնցոտիները փոխեցին եւ ան սկսաւ իր առանձին կեանքը ապրիլ. Չուրը առատ էր, բրինձ տուին, իրեն կը մնար եփել ու կերակրել իր երկու ձագուկները:

Մի օր փոքրիկ Անահիտին երկու զրուշ տուաւ որ եղօր ճեռքէն բռնած շուկայ երթայ հաց մը եւ հողաման մը գնէ, որպէսպի ապուր եփեն:

Երկու զրուշը ափին ուժդին սեղմած եւ Յակոբիկին ճեռքէն բռնած՝ փոքրիկ Անահիտը ծերուկ արարի մը խանութին առջեւ կանք առաւ. ասպակեփեղկեր չկային, բայց ցուցափեղկերու միջեւ շարուած էին կաւեղէն, ասպակեղէն եւ նոյնիսկ քանի մը յախճապակեայ անօթներ եւ ջրամաններ, եւ մէջտեղը ոսկեգեղ պղնձեայ կոտիկ մը (թաս), որ մասամբ ժանդով ծածկուած էր: Անահիտի սիրտը քաշեց եւ մօտեցաւ գիտելու, եւ ինչ տեսնէ, թաս-կոտիկի փոքրին վրայ հայերէն գիրեր կային. կարգալ չէր կարող, որովհետեւ ժանդապատ էին եւ ինք հազիւ երկու շարաթ մանկապարտէղ զացած էր երբ ջարդն ու դաղթը սկսան: Անմիջապէս ներս մտաւ, երկու զրուշը երկարեց ճերուկ արարին եւ մասով կոտիկը ցոյց տալով աղաչական դէմքով ինդրեց որ զայն իրեն տայ. արարը մելամաղձոտ ժպիտ մը ցուցա-

դրեց, երկու զրուշը ետ տուաւ եւ տասը մատները վեր բարձրացուց, որ ըսել է թէ կոտիկը տասը զրուշ կ'արժէր: Տիրեցաւ Անահիտը եւ եղբօր ձեռքէն բռնած դուրս եղաւ. արարը նայեցաւ անոնց ետեւէն ու մտածեց. այս ուղղմելի ցնցոտիները, այս դէմքի դոյնը եւ նիշարութիւնը միայն դաղթական հայ երախային յատուկ է, ետ կանչեց, առաւ երկու զրուշը եւ կոտիկը Անահիտին յանձնեց որ համբուրեց արարին ձեռքը եւ թասը ցնցոտիներուն մէջ տեղաւորած հեռացաւ:

Երբ տուն եկաւ, մայրը զայրացած զինքը կշտամբեց. «Ճօրդտո՞ւնը կարծեցիր, փոխանակ հողաման մը առնելու՝ պղնձամանը բերիր, գրամը ուրկի՞ց դտար»:

«Մա՛, պատասխանեց Անահիտ, իշկայ տես, մըր գրերն են վրէն դրուկ, տեսայ, չգիմացայ եւ առիք: Մայրը նորէն թասը ձեռքն առաւ, ժանգը շինեց, մաքրեց ու կարդաց. ո՞վ հրաշքներու հրաշք, իսկապէս որ մաշտոցեան երկաթազիր հայ գիրեր էին. կարդաց, նախ կուրծքը ուռեցաւ եւ սկսաւ արագ արագ երեւէջ ընել, ապա շրթունքը դողդղացին, աչքերը լեցուեցան, սիրտը փղձկեցաւ եւ Անահիտը զըրկելով եւ թասը համբուրելով, երկար երկար, կողկողազին լացաւ: Ի՞նչ էր զրուած կոտիկին վրայ. ահա. «Եռուէր Սարգիս յ. Կակոսեանէն, Բաղէշու Սր. Սարգիս Եկեղեցուն, 1901 Մեպտ. 14»: Ո՞վ էր Կակոսեան ընտանիքը. Բաղէշ քաղաքի ամէնէն երեւելի եւ ունեւոր գերդաստաններէն մէկն էր եւ իրենց մտերիմ բարեկամներէն. յաճախ իրարու կ'այցելէին եւ մինչեւ իսկ ոռու հիւպատուը իրենց հետ կ'ըլլար. Զրօրհնենքին երբ խաչը ջուրէն կը հանէին, օրհնուած ջուրը այդ կոտիկով ժողովրդեան կը բաժնուէր եւ պուտ պուտ կը սրբսկուէր իրենց տունուտեղին, ամսուին ու գոմին, մարազին ու մառանին, արտին ու ափին, որպէսզի Աստուծոյ օրհնութիւնն անպակաս ըլլայ իրենց վրայէն. եւ այդ օրէն ի վեր իրբեւ աստուածաւանդ մասունք Տիկին Սոֆիա Վարդապետեան այդ կոտիկ-թասը իր մօտ պահէց, փոքրիկ խորան մը շինեց եւ պաշտեց զայն, Քիւրտերու թալանէն աղասուած այդ գողօնը:

Պատերազմը վերջացաւ. Տիկին Սոֆիա Պէյրութ անցաւ, ապա կոստանդնուպոլիս եւ Ամերիկա: Տիկին Սոֆիա յաջողեցաւ աղասել իր մեծ աղջիկը՝ Վարդապէտին: Օր մը Անահիտը եւ Վարդուչին ինծի այցելեցին եւ տուի մը յանձնեցին. բացի զայն եւ տեսայ Սարգիս Կակոսեանի Բաղէշի Սր. Սարգիս Եկեղեցիին նուիրած պղնձեայ ունկեղ թասն էր: Երկու քոյրերը ինծի հետեւեալը ըսին. «Մայրիկը իր մահէն առաջ ինդրեց որ սոյն կոտիկը քեզի յանձնենք, որ եթէ օր մը Աստուծ յաջողէ երկիր Երթա, զայն գետեղես Բաղէշ քաղաքի Ս. Սարգիս Եկեղեցիի խորանին վրայ կամ մոխիրներուն մէջ թաղես:

ԴՐՈՒԽԱԳ Զ.

Յարդ պատմած գրուազներս տխուր էին եւ սրտարեկ, որովհետեւ մեր դառն իրականութիւնն էր այդ սակայն վստահ եմ որ սոյն վերջին երկու գրուազները քիչ մը կազդուրիչ, զուարթ եւ սրտաշխատի ըլլան:

Այսպէս պատմեց ինձի բարեյիշատակ եւ աղնիւ հայ քահանայ մը՝ Տէր Մատթէոս Հեթիմեան, որ տասնեակ մը տարիներ առաջ իր մահականացուն կնքեց Գալիֆորնիոյ մէջ.

Այսու, տղաս, ես եւ Կոմիտասը հայրենակիցներ էինք եւ գրեթէ դասընկեր, ծնած էինք Փոքր Ասիոյ Կուտինա քաղաքը եւ քահանայ օծուած ենք Ս. Էջմիածին: Ահա իրականութիւնը. 7 կամ 8 տարեկան փոքրիկ որք հայ տղեկ մըն էր որ կ'ապրէր իր կոյր հօրաքրոջ հետ, գրեթէ մէրկ եւ անօթի. յաճախ զիշերները տուն չէր զար եւ թուրք ոստիկանները տելրիկ երած պահուն զայն կը գտնէին քնացած եկեղեցին բակին մէջ: Գիշեր մը զայն կը վերցնեն քնաթաթախի եւ առաջնորդարան կը բերեն հետեւեալ սպառնալիքով. Եթէ այս տղուն տիրութիւն չընեք՝ միւս անգամ զայն կառավարութեան կը յանձնէնք:

Նոյն տարին Էջմիածինէն եպիսկոպոս մը կու դայ պտղի հաւաքելու համար, եւ առաջնորդարանը կը խնդրէ որ պտղահաւաք եկեղեցականը այդ որք, բոլորովին լքուած եւ անսոէր մնացած երախան իրեն հետ Էջմիածին տանի եւ ազգին յանձնէ, ապա թէ ոչ թուրքերը պիտի իւրացնեն զայն, որովհետեւ այդ փոքր տարիքին մէջն իսկ արդէն հրեշտակային ձայն ունէր: Եւ այսպէս մանուկ Կոմիտասը Էջմիածին կը փոխադրուի:

Ցնցուիներով պատմած մանուկ Սողոմոն Սողոմոննեանը կը ներկայացուի Ամենայն Հայոց Հայրականին, որ զայն կը գգուէ կը համբուրէ եւ իր հայրական արցունքով կը թրջէ անոր անմեղունակ այտերը, եւ ապա հարց կու տայ թէ արդիօք այդ քաղցրիկ ձայնով մեղի կրնա՞ս հայ շարական մը երդել: Ահա թէ ի՞նչ, փոքրիկ Սողոմոնը կը սկսի բարձրածայն գեղգեղել.

Սէնի թախտան էնտիրտիկը
Գամեր թայա պինտիրտիկը
Ույան սուլթան Ազիդ ույան
Գան աղլայոր ճիւմլէ ճիհան
Ույան Զերքեղ Հասան ույան
Գան աղլայոր ճիւմլէ ճիհան:

Եւ ոչ միայն կաթողիկոսը, այլ ամբողջ ներկայ միաբանները կը յուղուին եւ կ'արտասուեն այդ հայ տղեկի միամմութեան համար, որ

Հայ շարտականը կը չփոթէր սուլթան Աղիզի սպանութեան վրայ յօրէն-ուած թուրքերէն երգի մը հետ :

Մանուկ Սողոմոնը մասնաւոր զուրկուրանքով եւ խնամքով ուս-ման կը պատրաստուի, տարիներ յետոյ ան կը դառնայ սարկաւագ, կը ձեռնաղբուի ու կը զատնայ Կոմիտաս Վարդապետ, ի պատի եւ ի յիշատակ իր անուանակից մեծ Կոմիտաս Կաթողիկոսին, որ հայ երաժշտութեան նախահայրն էր եղած, Տարօնի այդ նախկին վիճա-կաւոր եպիսկոպոսը, որ Հոփիսիմեան կոյսերուն ծօնուած իր «Անձինք նուիրեալք» շարականով անմահացած էր :

Ալ եւս երիտասարդ Կոմիտաս վարդապետը ինքինքը նուիրեց ոչ միայն Հայ Եկեղեցւոյն՝ այլ Համայն Հայ ազգին, կարծես թէ ան նախասահմանուած էր յայտնաբերելու այն հոգեկան գոհարը որ դա-րերով թաղուած էր Հայ հողի, այսինքն Հայ ժողովուրդի հոգիին մէջ, այն է Հայ ներկայ երաժշտութիւնը : Այդ երաժշտութիւնը ըս-տեղծող Կուտինացի որբուկը այսօր մեր աղջային անմահներուն մէջ մարդարտայեն բուստի նման կը փայլի եւ պիտի փայլի յաւիտեան :

Կոմիտաս Վարդապետի համբաւը ստեղծուեցաւ եւ տարածուե-ցաւ Բերլինի, Լայրցիկի համալսարաններէն մինչեւ Հայաստանի յե-տին գեղջկական անկիւնը :

Եւ սակայն բարբարոս Թուրքը այդ մարդարիտն եւս խորտակեց, Կոմիտաս չդիմացաւ տաժանքին, չտոկաց հոգեկան տառապանքնե-րուն եւ կորսնցուց իր մտածման հաւասարակշռութիւնը, ու թէպէտ օտարներու միջամտութեամբ ետ բերուեցաւ, սակայն վնասը կատար-ուած էր եւ անոր ջիկերը արդէն խանարուած էին, անոր միտքն ու-րանականութիւնը իրեն այս աշխարհին դէմ քէն ըրած՝ խռոված եւ վիրաւոր արծիւի մը նման դէպի երկնային բարձունքները սլացաւ, հոն հանդչելու համար : Այն ուղեղը որ լոյսի, յդացման եւ մեղեղիի խառնուրդ մըն էր, դատարկ անօթի մը վերածուեցաւ, եւ երկար տա-րիներ յետոյ հիւանդանոցի մը խցիկին մէջ իր վերջին չունչը ա-ւանդեց :

Ահա այսպէս պատմեց ինձ բարեյիշտակ Կուտինացի Տէր Մատ-թէսս քահանայ Հեքիմեան, որ մօտ 15 տարիներ առաջ իր մահկա-նացուն կնքեց Քալիֆորնիոյ Լոս Անձելէս քաղաքին մէջ իր որդւոյն՝ Տք . Մտեփան Մատթէսսսանի խնամքով երջանկացած :

ԴՐՈՒՅԱԳ Է.

Տղայութեանս օրերուն Տարօնի դաշտին մէջ հետեւեալ աղջային երգը կը լսուէր միշտ .

Գիտուն թող զիրքէ՝ ժում չէ կարդալու,
Գեղջուկ դուն ալ թող զեղներդ ու դութան,

Տէր Հայր գաղղրեր է մեռել թաղելուց,
Յերկունքի մէջ է մէր մայր Հայաստան:
Յերկունքի մէջ է Հայաստան աշխարհ,
Մեզ պիտի չնորհէ մի նոր գոյութիւն
Փափաքով սպասած ամէնքիս շատ դար՝
Հայոց աշխարհի սուրբ աղասութիւն:

Այսուհետեւ Հայոց աշխարհը երկունքի մէջ էր, բայց ի՞նչ կ'անդընկալուէր այդ երկունքին՝ երբ ծնողաց արեան վերջին կաթինները քամուած էին արդէն, եւ սակայն հրաշքը պատահեցաւ, եւ 1918ի Մայիսին Սարդարապատի գաշտին մէջ մի երեխայ լոյս աշխարհ եկաւ. Վտիս էր ան ու օրպակաս, բայց երբ իր առաջին ճիշն արձակեց երկրագունդի ամենախուլ անկիւնը, ուր որ Հայ մը կար, լսեցին ու հրճուեցան ինչպէս եւ ես. անմիջապէս Փարիզի ազգային պատգամաւորութիւն դիմեցի Հռոմէն որ ինձ օդինն Հայաստան երթալու եւ նուիրուելու անոր խանձարուրին: Սպասեցի ամիսներ ու տարի մը եւ նորէն ամիսներ եւ ահա օր մը հետեւեալ տողերը ստացայ իրրեւ պատասխան. «Սիրելի Հայրենակից, ստացեր ենք ժամանակին ձեր նամակը եւ կը զնահատենք ձեր զաղափարը դէպի Հայաստան մեկնելու, սակայն այդ փոքրիկ Հայաստանը պաշարուած է այսօր Հիւսիսէն, Հարաւէն եւ Արեւմուտքէն, ու օրհասական պայքար կը մզէ»... Մէկ երկու շարաթ յետոյ Հայաստան չկար այլեւս եւ երկու շար ողիններ կը սաւառնէին Արարատեան զաշտին վերեւ. մէկը թուրքն էր որ Հայ կը փնտուէր յօշտեւելու համար, միւսը Հայ Աթարբէկովն էր որ մարդ կ'որսար Սիրիի զրկելու օդափոխութիւն համար:

Մի քանի շարաթ անց ես արդէն Ադլանտեանի ափի՝ նիւ եռք էի: Ցիւրիիին եւ Հռոմէն ստացած վկայականներս արժէք չունէին, պէտք էր քննութիւն տալ. մէկ բառ անդլերէն չէի դիտեր, եւ մէկ հայ չէի ճանչնար Ամերիկայի մէջ:

Բելլիու հիւսանդանոց դիմեցի եւ ձրի գործ մը ինդրեցի, քիչ մը անդլերէն սորվելու համար: Վարչութիւնը բարեացակամ վերաբեր մունք ցոյց տուաւ ինձ հանդէպ, երկտող մը տուին ձեռքս եւ զիս ուղարկեցին վերի յարկը: Բարձրահասակ, վայելչակազմ մարդ մը ընդունեցաւ զիս, երկտողը կարդաց ու ինձ դարձաւ ժպապին եւ օտարականի առողջանութիւնը սկսաւ հետո Հայերէն խօսիլ. «Ծօ՛ տղայ, դուն հա՞յ ես, նստէ», եւ աթոռ մը տուաւ ինձ իր սեղանին մօտ, կարծես թէ յորդառատ ազրիւր մըն էր, որուն ծորակը ես բացի: Խոչոր սիկարը բերանէն հանեց, մոխրամանին մէջ զետեղեց ու սկըսաւ պատմել ինձ իր կեանքի դրուազը, խեղճուկ բայց հաճելի, դուրեկան հայերէնով:

«Ես ալ հայ եմ, անունս Միհրան Բարունակեան է. ես կեսարիքա ծնած եմ. որբ էի մեծ ջարդէն. որբանցին ելլելուս պէտ Ամերիկա եկայ: Մարդ չունէի, դրամ չունէի. գիշերները ճաշարաններու մէջ պնակ կը լուսայի, եւ ցերեկը ուսման կը հետեւէի, երկար ու տաժանելի տարիներ յետոյ բժշկական վկայականս ստացայ նիւ եղրքէն. երջանիկ էի, կը խորհէի որ յաղթանակը տարեր եմ եւ այլեւս հանգիստ ու ապահով նիւթական կեանք պիտի ունենամ: Եւ սակայն դառն իրականութիւնը պադ ջուր եւ յուսահասութիւն թափեց վրաս: Փորձեցի դրամական փոխառութեամբ օֆիիս մը բանալ, բայց չեղաւ: Քաղաքի բոլոր հիւանդանոյներուն գիմեցի, սակայն պաշտօն մը չկրցայ գտնել: Որոշեցի բախսս քաղաքէն գուրս փնտռել եւ հակառակ պարագային երկրագործի մը մօտ զործ ճարել:

Մեկնելէ առաջ Բելիիու հիւանդանոցին մօտէն անցայ. ներս մը տայ, պատին վրայ զանազան ծանուցումներ փակցուած էին. մէկուն բովանդակութիւնը կարգացի որ կ'ըսէր. «Երիտասարդ նորաւարտ բժիշկի մը համար տեղ կայ որպէս օդնական. գիմել գրաւոր եւ ոչ շատ ուշ»:

Անմիջապէս սենեակս վաղեցի եւ տասը րոպէտ յետոյ դիմումնապէտս ձեռքս՝ վերադարձայ եւ սրտատրոփ զայն պաշտօնեայ օրիորդ դին յանձնեցի. երկու օր չանցած պատասխան առի. «Յարգելի բբժիշկ, ձեր քրեակիթը լաւ գտանք, մէկ գեուարութիւն կայ, որոն վերացումը միայն ձեզմէ կախեալ է. ձեր անունը որպէս օտարականի անուն, շատ երկար է եւ գեուար հեգելի, ուստի պէտք է զայն փոխէք, որպէսզի կարենաք դուրծի սկսիլ»:

Սոյն պատասխանը գլխուս տաք ու պալ ջուր թափեց, իսկ աչքերուս ու սրտին վրայ սեւ ջուր. զայրոյթէս երեք գիշեր չկրցի քնանալ, չորրորդ առաւտուը ոտքի ելայ, գրիչս ձեռք առի եւ ճիշտ հետեւեալ բառերով պատասխանեցի. «Յարգելի Տիարք, այդ անունը իմ նախնեացս ինծի թողած միակ ժամանդութիւնն է, իբ հազ պին կուտ քու տեմ, քու մայ կրան ֆատըր, քու մայ ֆատըր, ենու սրիլ իբ իգ կուտ ֆօր մի: Շնորհակալ եմ ձեզմէ»...: Ու պատրաստուեցայ նիւ եղրքը ձգելու:

Հետեւեալ օրը հետեւեալ պատասխանը ստացայ. «Տիր Տոքթոր Բարունակեան, մենք սիրեցինք ձեր հաստատակամութիւնը, եկէք եւ անմիջապէս զործի սկսեցէք»:

Քսան եւ եօթը տարիներ են անցեր անկէ ի վեր, հիմա մորթային հիւանդութեանց այս բաժանմունքը իմ հսկողութեանս եւ ղեկավարութեանս ներքեւ է. երբ ինծի կը հանդիպին նիւ եղրքի կառավարիչը, քաղաքապետը կամ ոստիկանական տեսուչը, ժպտագին ձեռքս կը սեղմեն եւ «Ի՞նչպէս էք Տոքթոր Բարունակեան» ըսելով խօսակը ել սկսմէն: Քեզ միայն երեք կարճ խօսքերով խրատ կուցութեան կը սկսին: Քեզ միայն երեք կարճ խօսքերով խրատ

տամ. Եղիք պարկեցաւ, Եղիք համեստ, եւ Եղիք հպարտ քանի որ իմ մօս կը գործես»:

Երկու տարի պատիւ եւ հաճոյք ունեցայ այդ աղնիւ մարդուն հետ յարաբերուելու, որ մահացաւ շատ տարիներ առաջ:

Ահա ես վերջացուցի իմ ճանցած Հայոց տեսակներու նմոյշները. պարզ կ'երեւի որ իմ դրուադներու գերակատարները, աւելի ճշգր հերոսները, չն պատկանիր մեր ժողովուրդի բարձր խաւերուն. Հոն չկան քարիւզի մեր մեծատունները, որոնց բարեսրտութիւնը կը համար մինչեւ թուրք հիւանդանոցներն ու թուրք գպրոցները. Հոն չկան մեր տաճարաշին ասպետները, որոնք գիշեր ցերեկ եկեղեցիներ կը շինեն, ոչ միայն իրենց հոգիներու փրկութեան համար, այլ նաև հայկական ճարտարապետութիւնը բարձրացնելու համար, եւ գոնէ եկեղեցիներու կուշտին կը կառուցուին ծաղկոցներ, ուր հայ մանուկներ Մաշտոցեան տառերը հեկել կը սորվին. Հոն չկան մեր բարձրաստիճան եկեղեցականները, որոնք յանձին անմահ Բաղրատունիներու եւ Սրուանձտեաններու, մեղ «Հայկ Դիւցաղն» եւ «Սասունցի Դաւթիթ» ստեղծագործեցին: Հոն չկան մեր մտաւորականներու անմահ փաղանդը, որոնք մեռած կամ նահատակ, մեր սքանչելացործ մայրենի բարբառը ադամանդներով են զարդարեր, Հոդ չէ թէ «Ալին ու Լենինը միեւնոյն երգին մէջ են երգեր — Եղիշէ Զարենց — Հոն չկան մեր ազգային հերոսները՝ որոնք Հռոմի, Պերլինի, Խսթանալոլի եւ Տփիլսի փողոցներուն մէջ դիտապաստ վար են բերեր այն թուրք փաշաններն ու զօրավարները, որոնց ցոռուկներէն տակաւին հայ երախաններու արինը կը կաթէր: Զկան այդ հերոսները իմ գրութեանս մէջ, որովհետեւ անոնց դիւցաղնական արարքը բնական էր: Հին թուրանական ասացուածք մը կայ ըստ որում «Խոյունլար խոչ տողարլար խուրպան իշուն, անալար էրքէկ տողար խաւրա իշուն»: Այսինքն ոչխարները խոյ կը ծնին մտաղի համար, մայրերը արու կը բերեն մարտի համար:

Հոն չկան նաև մեր ծաղկուն հրաշագործ նորով հայրենեաց զաւակները, որոնք մեր լեռներու բարձունքներուն նստած՝ աստղաբաշխութեան լեզուով աստղերու հետ կը խօսին եւ իրենց հոգու աչքերով Ծիր Կաթին մէջ սուզուած՝ տիեզերքի գաղտնիքը լուծել կ'ուզեն, որոնք Ախուրեանի տկանակիտ ջուրը կ'ուղեն 40–50 քիլոմետր վեր հանել, որպէսզի գեղանի Սեւանի շրթունքը ծարաւ չմնայ ու միշտ ժպտուն ըլլայ անոր երեսը:

Մէկ խօսքով հոն չկան քսաններորդ դարու մեր երկու սերունդները, որոնցմէ աւագը իր արիւնով մեր Ղեղոյի Արտը ստեղծեց, եւ կրտսերը՝ որ այսօր իր միտքովն ու քրտինքով կը ջանայ զայն գրախաղարի մը վերածել. այլ հոն դետեղած եմ նմոյշները մեր ժողո-

վուրդի համեստ ու հարազատ ստորնախաւէն, որ մեր ազգային նկարագրին յատուկ ատաղձը կը կազմէ: Եւ քանի կայ եւ առատ է այդ ատաղձը, քանի կայ այդ սերմը Հայ հոգիին մէջ, Հայը անմեռ կը մնայ, կ'աքսորուի, կը կոտորուի եւ սակայն «Դրունք գժոխոց զնամի յաղթահարեսցեն» Deo juvante, Աստուծոյ օդնութեամբ:

Նշանաւոր բնադէտ Հալլորը մարդկային սիրտին կենսունակութիւնը յատկանչելու համար վճիռ մը ունի. Primum movens, ultimum moriens: Սիրտը առաջինն է որ կը շարժի, վերջինն է որ կը մեռնի: Այդ՝ Հայն է:

Նիւ Եպրե, 25 Մեպու. 1970,

ՏՔ. Ա. ԱԼԻԽԱՆԵԱՆ